


100

L. 11



Ուշ. Հիւբիւմէթ թարափընտան
րտու իլին վագը օսան միւպա-
նիւնն իզէրէնն, հազրորտ պու-
նունն ունաթը մէլճուտէ ճէնլի-
նն թէտէննի իթմիշ տրիւր։ Միւ-
նապաւթ տեվմա՛ իթմէքաէ օւ-
նաղա ֆիլաթթաղա պագը դաւ-
նըր հէր ճիհէթլէ մէմուլ տըր։
Մահալլի տէյրմիսնլէրիտէն
ըզան ունլա՛ր՝ ճիւպէրնէ կտրէ,

ՍԱՐՐԱՅԻՅԷ	
ԷԿՐՈՐԱ ՊՐԵՍԻՍԷ	ՂԱԼԱՔԱ ՊՐԵՍԻՍԷ
Լօսարաւ, 13 Յունիս. Ինկիւլ. էստամբ Ինկ. 1 Լիր. 98. 1/2 Օսմ. էստամբ ալըլուր 43. 1/2 » » զարաւար 13. 1/2 Իսթիզրազ 65 44. 1/2 » 69 44. 1/2 » 74 73. 1/2 » 72 23. 1/2 » 73 13. 1/2 Օսմանլը պանիզար 14. 1/2 Մըրաթ առուլուլ. յաթա 74. 1/2 » Իսթիլյալը 94. 1/2 Բաւարա Իսթիլյալը 94. 1/2 Գաւապիո Բարիզ 6 ալ վաւաւ -	Է. ռաւ. աւաւա ազ. 2. 13-27 Պաւ. ապաւ ալըլուր 14-14 Իսթիզ. 63 (Մաթիզ) 6 1/2 70- » 63 » 6 1/2 71- » 69 (Բնար) 6 70- » 72 (Պաւ աւա Բարիզ) 22-25 » 73 » 6 1/2 65- Բաւալիլ յաթաւաթէր 3 38-25 Պաւ. Է. Պաւիզի 9- Բըրաթ 12. 00- Է. աւաւաթի 00-
Փաթիզ, 13 Յունիս. Պրաւա. էստ. 3 1/2 ֆր. 85-07 » 5 զըստաւազ 120 57 Օսմ. էստամբ ալըլուր 41-30 » » զարաւար 43-20 Իսթիզրազ 65 72- » 69 72- » 73 66- Մըրաթ ֆօւա. յաթա 362-50 Գրէտի Լիօնէ 4030- Օսմանլը պանիզար 350- Բաւալիլ յաթաւաթէր 43- Իսթաւա Էստամբ 87-80 Գաւապիո Բարիզ 3 ալ վաւաւ 25-33	Պրաւ. իրաւա 100 զըստաւա 12. ֆր Պաւ. ապաւ յաթաւաթէր 407-25 Մաթիզ 209-30 Պաւ. 240-20 Պաւ. 128-20 Պաւ. 800- Պաւ. 1220- Իսթիլիլ իրաւա 410-5 Պրաւաթ ալըլուր 87-19 Պաւ. 10-4 Պրաւ. ապաւ յաթաւաթէր 54-25 Պաւ. ապաւ յաթաւաթէր 8-84